


մարմնամարզոյքեան վրայ: Մարմնավարչ-  
 ժութիւնը ըստ Փաշայեանի կը համապա-  
 տասխանէ «exercices» բառին: Մարմնա-  
 մարզոյթիւնը՝ (gymnastique) պէտք է  
 արտաքսել դպրոցներէն և ձգել լարախա-  
 ղացներու: և պէտք է ընդգրկել մարմնա-  
 վարժարիւնը որ գլխաւոր՝ Գերմանական,  
 Տաիմարբական, Անգղիական, Գաղղիա-  
 կան և Զուիցերական մէթոտներու կը բաժ-  
 նուի: Ընտրելագոյնը Անգղիականն է. ու  
 ըովհետև բացօթեայ բնական խաղեր են և  
 ընդհանուր սպորթ անունով ծանօթ: Այս  
 խաղերը՝ շնչառութեան բնաւ նեղութիւն  
 չեն պատճառեր և մարմնի ամէն մասերը  
 հաւասարապէս շարժման կ'ենթարկեն: Կը  
 բաժնուին Ա. կրքիչ խաղերու, Բ. ուժակոն  
 (imitation) խաղերու, Գ. սպորտակոն վար-  
 ժարիւններու և Դ. խաղակոն սպորտներու,  
 որոնք չորս զանազան տարիքի տղոց և  
 երիտասարդներու կը պատշաճին:

Բանիմաց բժիշկը կը իօսի նաև Ֆի-  
 զիքական դաստիարակութեան մեթոդներու,  
 Մանկական խաղերու և վարժարիւններու,  
 Մարմնավարժութեան ընդհանուր կրտսե-  
 ներու, Մարմիւնը և հոգիի կազդադող ուրիշ  
 միջոցներու վրայ, մէջ բերելով պարի  
 ուսուցման, երաժշտութեան, կրղկադարձեան,  
 ներկայացումներ սարքելու օգուտները, ու  
 ընդ յիշուի մանկավարժական և առող-  
 կաբանական տեսակէտներով ևս ամենա-  
 կարևոր են աշակերտները ընտիր քաղա-  
 քացիներ հանդիսացընելու համար:

Հ. Ն. ՏԻՐԱՅԻՆ



### ՅՈՎԱՍԵՊՈՍԻ ՀԱՅԵՐԷՆ ՀԻՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ

Ով որ առիթն ունեցած է Յովսեպոսի  
 «Գիրք պատմութեան պատերազմին Հրէից  
 ընդ Հողմայեցիս»ը կարդալու, հայ տը-  
 պագրութեան վրայէն, վրիպած պիտի  
 չըլլայ աչքէն անոր լեզուին յստակու-

թիւնը, և հակառակ նոյն տպագրութեան  
 յիշատակարաններու վկայութեան, ուր  
 Ստեփանոս Լեհացի թարգմանիչ կը հաս-  
 տատուի այդ գրքին, տարակուսած պիտի  
 չըլլայ թէ Ստեփանոսի անուան ներքեւ  
 հին դարերու նշխարք մը ծածկուած է իր  
 ստղւ:

Արդ, նոյն տարակոյսը առաջին ան-  
 գամ, ինչ որ կարծեմ, հրապարակ կը  
 հանէ՝ Հայագէտն Կոնիքիբ, փոքրիկ յօ-  
 ղուածով մը՝ հրատարակուած Աստուա-  
 ծարանական ուսումնասիրութեանց օրա-  
 գրին մէջ, An old Armenian version  
 of Josephus տիպոգրով, 1908ի յուլիս  
 ամսոյն (Հտ. Թ. Թիւ 36): Զայն կ'ու-  
 գեմ ամփոփել որչափ կարելի է:

Հայագէտ յօղուածագիրը կը յիշէ նախ  
 1787ին յէջմիածին (ոչ ի Կ. Պոլլիս)  
 կատարուած տպագրութիւնը հետեւեալ տիւ-  
 ղոսով: Գիրք պատմութեանց Յովսեպոսի Ե-  
 րարայեցոյ տրարեւոյ շարագս Պատերազմի  
 Հրէից ընդ Հողմայեցիս, և անբնական Երաւա-  
 դեմի, թարգմանեալ ի Լատինացոց բարբա-  
 սոյ ի Հայոց լեզու, ի ձեռն սրբունի Խովսեպոյ  
 Ստեփանոսի բանին Աստուծոյ սպասաւորի:

Նոյն տպագրութեան յաջորդ էջին մէջ  
 կը յիշատակուի թէ Լեհացին իր թարգ-  
 մանութիւնը կատարած է 1660ին, և Կո-  
 նիքիբը զանց չընէր տեղեկացնել թէ Ստե-  
 փանոս ծնած էր ի Լեհաստան, սակայն  
 գաղթեց ի Հայաստան, և իր աշխատու-  
 թիւններէն մեծ մաս մը դեռ այսօր կը  
 զարդարէ Էջմիածնի հայրապետական գը-  
 բատան դարանները, որոց մէջ են Հայ-  
 Լատին մեծ բառարան մը, թարգմանու-  
 թիւն մը՝ Արիստոտելի Բնագանցութեանց՝  
 յաճախ օրինակուած, Գիտնեսիոսի Արիս-

1. Թէպէտ ի վազուց խոստացուած էր հրապարակ  
 հանուիլ ի Կարիքէ, սես «Ազգարան Զրոյց» էջ 40,  
 ուր կ'ըսուի. «Ն վիճակի ենց յոյց սալու թէ զայս գործն  
 (Պատ. Հրէակ. Պարզմ.) Խորենացի ճանչցած է միայն  
 հայերէն թարգմանութենէ մը, որ Ասորի թարգմանու-  
 թեան վրայ եղած էր: Մեր ժոռ աշխատակրութեան  
 նիւթ գիտի ըլլայ այս»: Հմմտ. Բանասէր, 1900 էջ  
 342:

պագացոյ՝ որ յերկրում մ'է Ստեփանոս Սինեցեոյն թարգմանութեան, Հայկի վա-  
րոց կոչուած Հարանց վարուց թարգ-  
մանութիւն մը, և ուրիշ մ'ալ Պրովզի Պատ-  
մառոց Գրքիւն:

Կը քննէ յետոյ մի առ մի Յովսեփոսի  
հայ սպագրութեան վերջը դրուած յիշա-  
տակարանները, որոց առաջինն է Ստե-  
փանոսի թարգմանութեան ինքնագիր օրի-  
նակին վրայ յաւելուածը, իր բարեկամին՝  
Յովհաննու կարճաւանցոյ ձեռքով, որ կը  
պատմէ թէ շատ անգամ Յովսեփոսի մա-  
սին լսած ըլլալով «ի գիրս ամենայն պատ-  
մագրութեանց Հայոց», հուսկ համոզեր է  
զՍտեփանոս թարգմանել զայն, և թարգ-  
մանչին ինքնագիր օրինակը իբր յիշատակ  
պահէր է իր քով:

Երկրորդ յիշատակարանի մը մէջ գրքին  
սպագրողը կը յայտնեն թէ Յովսեփոսի  
հնագոյն թարգմանութիւնը՝ որոյ մասին  
կը վկայէ Յովհան, կորսուած է Լէնկթի-  
մուրի ասպատակութեան ատեն և տեղ  
մ'ալ կարելի եղած չէ գտնել: Այդ պատ-  
ճառաւ Ստեփանոս թարգմանեց ի ժամա-  
նակս Փիլիպպոսի կաթողիկոսի: «Էւ մինչ  
սկսաք տպել զգիրքս, կը շարունակէ յի-  
շատակարանը, թէպէտ և եկին ի ձեռս  
մեր օրինակը գրեցեալը յայլ գրչաց, ո-  
մանը ստոյգը և ոմանը սխալը, այլ մեք  
զայնս հեղինակի գրքոյս միայն համեմա-  
տեցաք. և զտպեալս որ կայ ի միջի, ի  
հեղինակէն առաք. այս է ի ձեռագրէն՝  
զոր նոյն ինքն իլովացի տէր Ստեփան-  
ոս վարդապետն իւր ձեռամբն էր գրեալ.  
որ և նոյն եղեալ կայր ի զբատանն սըր-  
բոյ Աթոռոյս Էջմիածնի... Մինաս արք-  
եպիսկոպոսն, որ հարազատօրէն ընթեր-  
ցեալ զհեղինակն զըրոյս, զխառն տեղիս  
զըուածոցն պարզեաց, և ի յերկարու-  
թիւնս տանցն, զերարքանչիւր բանս զըլ-  
տագրով տնատեաց վերստին առ հարկա-  
տրութեանն»: Ուրիշ տեղ մը սպագրողը  
այսպէս կ'ըսեն. « Էր սա ( Յովսեփոս )  
թարգմանեալ ի վաղնջուց ժամանակաց ի  
նախնի վարդապետացն մերոց ի մեր լե-  
զու և ի գիր, վասն օգտութեան ինչ ի-

րաց, և վասն զիտութեան լրութեան աս-  
տուածային գրոց՝ զորս կանուինն ասա-  
ցար. որպէս գրէ զբասէր վարդապետն  
մեր Յովհան կարճաւանցին յիւրումն յի-  
շատակարանի, և որպէս տեսանեմք մեք  
զմասնս բանն սորա ի վկայութիւնս ստեալ  
ի նախնի վարդապետացն մերոց սրբոց.  
զոր օրինակ ի Գրիգորէ Տաթևացոյն և  
այլոց: Իսկ ի լինել խստազոյն տառապա-  
նաց աշխարհիս Հայոց ի Լանկն թամու-  
րայ աշխարհաւերէ և յայլոց հինից՝ սպա-  
ռեալ է և այս գիրք ընդ այլ շահաւէտ  
և օգտակար գրեանց մերոց. որ և ոչ ու-  
րեք երէք գտանի այսօր յազգս մեր »:

Ամէն անոնցմէ որ Հայ մատենագրու-  
թեան աշխատած են, համարուած էր թէ  
սոյն յիշատակարանները վստահութեան  
արժանի են, և իբրց Յովսեփոսի հին թարգ-  
մանութիւնը կորսուած էր, և թէ 1787ին  
հրատարակուած բնագիրը պարզապէս  
եօթնհետամներորդ զարու թարգմանութիւն  
մ'էր Ռուսիոսի Լատիններէնին վրայէն:  
Սակայն, քանի մը տարի առաջ, կ'ըսէ  
կոնիքիբ, առիթն ունեցայ բարդատելու  
զայն Յոյն բնագրին հետ, ի մասնաւորի  
Եսսենացեոց պատմութեան համար, և այն-  
չափ աչքիս զարկաւ գրարար շարադրու-  
թիւնը և լեզուին յստակութիւնը, որ դիմեցի  
բարեկամս՝ Պարոնեան վարդապետի, Հա-  
յերէն հին գրուածոց մէջ Յովսեփոսէն  
վկայութիւններ գտնելու՝ համեմատելու  
համար տպագրեալ բնագրին հետ, զոր -  
բնաւ տեսած ըլլալուն համար - փոխ  
տուի իրեն: Մահուընէն քիչ առաջ գրեց  
նա ինձ թէ յիշատակուած էր ան Մով-  
սէս Խորենացիէն, սակայն չէր նշանակիր  
թէ ինչ պարագայի մէջ: Հետեւելով իր  
հետքին գտայ շատ մը անցքեր յորս սոյն  
պատմիչը, որ գրեց ինչպէս ոմանը կը  
համարին 700ին ատենները, բայց ինչպէս  
որ ևս կը կարծեմ 500էն առաջ, կը հիւ-  
սէ ան սոյն թարգմանութեան (այսինքն Յով-  
սեփոսի Էրէից ընդ Հոովմայեցիս պա-  
տերագմին պատմութեան) ամբողջ ղէպ-  
քերը իր բնագրին մէջ: Երկու օրինակ կը  
բաւեն.

**Մովս. Խոր. Գիրք Բ, ԳԻ. ԺԲ**

Իբրև հոտի Հիւրկանս չըլից . . . եթէ զզօրս  
չտոնայցնոց փախստական արարեալ, զոմանս ի  
ծով, զօմանս ի քաղաքս, իսպաղող թխամբ ընդ եր-  
կիրն յնոցամեր Բարգպիրան, . . . անարև (զԳր-  
նէլ) անտեսալով հանդերձ հեծելազօրու, իբր թէ ի  
պատճառս խաղաղութեան, բայց ի գաղտնիս օգնել  
Անտիգոնեայ . . . Եւ տակառապարտն դաւով խրատ  
տուեալ չիւրկանով՝ զի առ Բարգպիրան երթիցէ վասն  
աւերածոյ աշխարհին . . .

**Համառոտելով Կոնիբրբի օրինակները  
յիշատակենք Արտաշէսի և Հերովդէսի  
Թագման նկարագիրը, որ իրեն բառացի**

**Մովս. Խոր. Գիրք Բ, ԳԻ. Կ**

Պագաղքն ին սակզէնք. զահոյցն և անկողինքն ըն-  
նիզոյս, և պատճառանն որ զմարմնովն՝ ոսկեթել,  
Բազ կապեալ է զլուսին, և զէնն ոսկեով անաջի  
եղիկայ. և զհաւոյնքն շուրջ՝ որդիքն և բազմութիւն ազ-  
գականացն. և առ այսօրիք պաշտօնէիցն զհնուօրու-  
թիւնք, և նահապետքն և նախարարութեանցն  
զունցք և միտազամայն զօրականեաց վաշտք, ու-  
մենեքին կազմեալ զհնու հանդերձ, իբր թէ ի պատե-  
րազմ ճակատիցին . . .

**Մովսիսէ՝ Հայոց պատմութիւն կոչուա-  
ծը, կը շարունակէ Կոնիբրբի, ընդարձակ-  
օրէն հիւսուած վէպ մ'է ամէն տեսակ  
զրիչներու քաղաւածներով, զոր Ֆիւզան-  
դացի Հայ մը 500ի ատենները զհրաւ-  
վերածած է իր կամ յունարէն լեզուով:  
Ատիկա Հայերուն կը մերձեցնէ ամէն տե-  
սակ սխրագործութիւնները որ ալքերաց  
մէջ Ասորոց, Պարթեաց կամ Վրաց ըն-  
ծայուած են: Նոյն զլիտուն մէջ ուսկից  
քաղեցի Յովսէպոսի վերոյիշեալ հատածը  
կը փոխէ նա Պարթեները քալ Հայերու՝**

**Յովսէպոս Գիրք Ա, ԳԻ. ԺԱ, էջ 50.**

Ընդ Հիւրկանս և փասայկրոսի կոտորիմ . . . գա-  
մննեսնամ ի փախստա զարձոյց, զոմանս ի քաղաքն  
զոմանս ի տաճարն և զայս ի ծոբն վերջին փա-  
կիսց. Յայնժամ Ամտիզոմնոս ինզրեաց զՊակրոս  
իբր ի պատճառս խաղաղութեան . . . զՊարթևն հան-  
դերձ 500) հեծելով ի քաղաքն Ռիբրմայրութիամը  
ընկալաւ. որ հիկայ Լր իբր թէ նամոզիլ զմոտս  
ի խաղաղութիւն, բայց իսկիսպէս օգնել Անտիգոնեայ,  
Այս փասայկրոսի դաւով խրատ ետ, զի առ Բարգա-  
պիրան հրեշտակութիամը երթիցէ վասն խաղաղու-  
թեան . . .

**Նամակութեամբ կը հաստատէ յարգելի հա-  
յազարտին կարծիքը.**

**Յովսէպոս Գիրք Ա, ԳԻ. ԻԱ, էջ 121**

Պագաղքն ին սակզէնք. զահոյցն և անկողինքն ըն-  
լորովիմը մարգարտաշար և ոսկեթելար. և մար-  
մնն ի վերայ եղեալ ծածկիկայ ծիրանի և ոսկեթել  
պատճառանաւ. Թազ կապեալ է զլուսին, և պսակ ոս-  
կի ի վերոյ, և գաւազմ ոսկի ի ծոբն: Եւ զպա-  
հոյնքն շուրջ՝ որդիքն և բազմութիւն ազգականացն. և  
առ այսօրիք՝ պաշտօնէիցն զհնուօրութիւնք, և զունցք  
թրակացոց, զհրմամացոց, և Պաղատացոց, ա-  
մենեքեան կազմեալ զհնու հանդերձ՝ իբր թէ ի պատե-  
րազմ ճակատիցին . . .

**Յայտնի է որ Հրեական Պատերազմին հայ-  
կական թարգմանութիւն մը ձեռքը ունե-  
ցած է գրեթէ նման 1787ին հրատարա-  
կուածին: Եթէ նոյն իսկ Խորենացի ամե-  
նէն ուշ 700ին գրած ըլլայ, Յովսէպոսի  
Թարգմանութիւնը պէտք է որ հազար տա-  
րի մը հին ըլլայ քան Ստեփանոս Լեհաց-  
հացոյնը որ 1660ի ատենները կը գրուի:  
Հիմակ դառնանք հայկական հին աղ-  
բիւրի մը, որ երկար քաղաւածներ կը բո-  
վանդակէ Յովսէպոսի բնագրէն՝. սա է Եւ-  
սեբրոսի Պատմութեան հայերէն հին թարգ-**

1. Հմմտ. Բզմով. 1901 էջ 336. — Բանասէր, 1903  
էջ 86, որ յօդուածագիրը՝ Հ. Ս. Պարոնեան այն եզ-  
րակացութեան կը յանդի թէ Վեհացին իբր թարգմանու-  
թեան ժամանակ, խորհրդակցած է Խորենացոյ Պատ-  
մութիւնն: Եւ իր դիտողութիւնք այն կարծեաց զինք  
հասոցեր են թէ «Վեհացին ի ձեռնի ունեցած ըլլալու  
է հին թարգմանութիւն մը, բայց ոչ ամբողջ» . . . կամ  
կարճատեսակ բնագիր մը»:

2. Կը փութանք ծանուցանել յարգելի հայագիտին  
թէ մատենադարանին մէջ գտնուող Յովսէպոսի ապա-

զրեալ օրինակին կողքին մէջ կայցուած թղթեկի մը վը-  
բայ նշանակուած է հետեան ծանօթութիւնս ի Հ. Բառ-  
նարայ Մայանի, որ վախճանած է ասանութ տարի ա-  
ռաջ:

«Վեհացոյն թարգմանութիւնն զրոց զատերազմացն  
չըլից ի յուով տեղիս զազգեթանայ ընդ հաստուածս  
պատմութեանն Յովսէպոսի որ գաւառի յԵրանքեայ եկեղ-  
պամ. գրեթէ նովին շարագրութեամբ նախնեաց, այլ է  
տեղիս տեղիս՝ և այն դուն ուրեք՝ պարզաբանէ Վեհա-  
ցին.»

մանութիւնը, որ կատարուած է Ասորբ-  
 բնէ ի ձեռն Ս. Մեսրոբայ 450է առաջ,  
 թուական մը զոր ընդունած են Մերքս,  
 Նեստլ, Կորման, Պրեւշէն և այլք: Այդ  
 քաղուածները ճիշտ նման կը գտնենք  
 1660ին թարգմանեալ բնագրին համա-  
 պատասխանող կտորներուն, սակայն պէտք  
 չենք անպարելի եզրակացնելու, որչափ  
 որ բնական է, թէ Եւսեբիոսի թարգմա-  
 նիչը առած է այդ քաղուածները ար-  
 դէն իսկ եղող Յովսեպոսի թարգմանու-  
 թենէ մը: Սրովհետեւ իբր եղելութիւն  
 հակառակն է, և նոյն քաղուածները առ-  
 նուած են հայերէն Եւսեբիոսէն: Ասկից  
 կը հետևի որ երկու հեղինակներէն, Եւ-  
 սեբիոս քան զՅովսեպոս առաջ թարգմա-  
 նուած է ի հայ, և թէ ասոր թարգմանիչը  
 արդէն ընտանի ըլլալով հայ Եւսեբիոսի  
 հետ, խնայեց անձին աշխատութիւնը երբ  
 կրնար առնել այդ քաղուածները, օրինա-  
 կելով զանոնք անկից:

Հոս կոնիքիբ օրինակով կը հաստատէ  
 իր պատճառարանութիւնը համեմատելով  
 երկու հայերէն թարգմանութիւնները (Յովս-  
 Գիրք 2, գլ. ԺԱ, էջ 382 և Եւսեբիոս  
 Դպր. Գ, գլ. 2, էջ 155), Ռուփրինոսի  
 լատին թարգմանութիւնը և Նեստլի խնա-  
 մոտ գերմաներէն թարգմանութիւնը հին  
 Ասորբերնէ, դնելով միանգամայն Յունա-  
 րէն բնագիրը. և կ'եզրակացնէ. Արդ Յով-  
 սեպոսի այս հատածներուն համար որ կ'ե-  
 րկին յԵւսեբիոս, կրնանք ցուցնել 1787ի  
 տպագրութեան մէջ երեք կարգ թարգմա-  
 նութեան. այսինքն.

1. Խնամոտ թարգմանութիւն մը Աստ-  
 րերնէ, յատուկ Եւսեբիոսի թարգմանչին:
2. Փոփոխութիւնք այս թարգմանու-  
 թեան վրայ և յաւելուածներ՝ սրբագրե-

լով զայն ըստ Յունարէնի, կատարուած  
 վերջէն Յովսեպոսի Յոյն թարգմանչէն:  
 3. Կորագոյն փոխփոխութիւնք և յաւե-  
 լուածներ՝ կատարուած 1660ին Ստեփա-  
 նոս Լեհայցոյն ձեռքով Ռուփրինոսի լա-  
 տին թարգմանութեան վրայէն:

Եւսեբիոսի մէջ պարունակուած հատած-  
 ներէն դատելով, որոշ նշան մ'ունինք թէ  
 Ստեփանոս որչափ հետուէն շտկուեց Հա-  
 յերէն հին բնագիրը Լատիներէնով, իր  
 ճարտարութիւնը վարանոտ և բարեբաղ-  
 տարար ըիջ չափազանց եղած է. այնպէս  
 որ կրնանք կանխաւ վճռել տպագրեալ  
 բնագիրը իբր վկայ մը Յոյն բնագրին: Այս  
 պատճառաւ զըքին ո՞ր մասն ալ բանալու  
 ըլլանք պիտի գտնանք անշուշտ վեց տող  
 մը որոշ հինգերորդ կամ վեցերորդ դա-  
 րուն թարգմանուած Յունարնէ, բայց եօթ-  
 ներորդ տողին մէջ դարձուած մը կամ  
 պարբերութիւն մը՝ յայտնապէս Ռուփրինո-  
 սէ առնուած հատածէն: Շատ անգամ ալ  
 բառերը հին թարգմանութեան են, սակայն  
 իմաստը ձուլուած է ըստ Լատինականին:

1787 ին տպագրողները կը յիշեն թէ  
 ունեցած են հայերէն թարգմանութեան  
 ուրիշ զրչագրեր ալ, սակայն մէկդի զրած  
 են զանոնք Ստեփանոսի ձեռագիր օրի-  
 նակին պատիւ ընելով: Այդ ուրիշ օրի-  
 նակները հաւանօրէն կը բովանդակէին  
 չխանգարուած հին բնագիրը, և շատ փա-  
 փաքելի է որ Հայերը այցելութիւն մը  
 տային իրենց զբառուեններուն և ջանալով  
 գտնել ձեռք չխառնուած բնագիրը իրենց  
 հինգերորդ դարու գրականութեան չընաղ  
 զլուխ գործոցներէն միոյն: Հին բնագրին  
 օրինակ մը ծանօթ է որ կորսուած է  
 1832ին Ռարիշուոյ Գլխոյն նաւաբեկու-  
 թեան մը մէջ, ուրիշ հարիւրաւոր հայ զըր-

Յովսեպոս	Եւսեբիոս
էջ 382-384	էջ 155-158
391-393	159-160
397	160-161
418-420	161-165
428-429	169-171
147	88-89
148-149	89-90

169	120
160-161	121-122

Ի սոցուոյ երկի զի Լեհայցոյն ոչ ալ ինչ արբեալ  
 է բայց այլայլել ուրեք ուրեք զարագրածն առնանալ՝  
 զոցնեք ինն հանգոյն կեղտացոյն, և այս յայտնապէս  
 երեքսի անշուշտ յորժամ ի վեր երեքսի զրչագիր օ-  
 րինակ ինչ անձեռնամուխ Յովսեպոսի Պատմութեանս):

չազիրներու հետ մինչ Մատրասէ Ս. Ղազար կու գային: Անոնց մէջ կար ամբողջական հին թարգմանութիւն մը կրթանոսի: Ինչպէս կը տեսնուի, յարգելի յօդուածագիրը հետաքրքրական ու կարևոր նիւթ մը կը մատակարարէ բանասիրութեան. պիտի ունենանք հետախոյզներ իր ցուցած ճամբուն:

Հ. Ք. ՉՐԱՔԵԱՆ



## ԴԱՍԱԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Նախապատմական մարդը եւ Հայկական Առասպելներ. — III Բաժանմունքի դասընթացք

Այս նոր դասագիրքը, զոր կազմած են պ. Գ. Վարդանեան և պ. Ռ. Խան — Ազատ, «յատկապէս պատրաստուած է 1906 թ. հայոց ծխական դպրոցների համար մշակած ծրագրի համաձայն»:

Նատարաններու վրայ միշտ «Մայրենի լեզու» ն կարգացողներու» արդէն բաւական նորութիւն է այս տեսակ դասագրքեր տեսնելը: Աշակերտները քիչ մ'աւելի շրջահայեաց պիտի դառնան. հասկնալով թէ իրենց հայրենիքէն զատ ուրիշ երկիրներ ալ կան, իրենց դիտած հորիզոններէն անդին՝ դեռ աշխարհներ կան, քաղաքներ կան, թէ վերջապէս երկրիս մարդիկը միշտ այսպէս բարեկիրթ ու քաղաքակիրթուած չեն եղած, իրենց լուսաւոր դասատուներն ու հանգիստ գրասեղանները երկրիս ստեղծուածն սկսեալ չէ՛ որ շինուած են:

Այնպիսի դասագիրք մը, որ սոյն նիւթերով կը զբաղի, բնական է թէ առաջին «փորձ»ն է ուսուսհայ ուսուցիչներու և նոյնպէս գիրքը կազմողներու կողմէն: Ու փորձը, հարկաւ, անկատարութիւններ կ'ենթադրէ իր մէջ:

«Նախապատմական մարդը» — նիւթ մը՝ որուն վրայ ենթադրութիւն ընելու ամենալայն առպարէզ ու՛ գրեթէ նոյնչափ՝ թոյլտուութիւն կայ: Իսկ թոյլտուութիւն ունի նաև ան՝ որ այդ ենթադրութիւնները պարունակող գրքին վրայ դիտողութիւններ պիտի ուզէ ընել:

Ճիշդ է որ, մանաւանդ այս դարուս, եղած պեղումներն ու մարդաբանական գննութիւնները շատ բան պարզցցին քաղաքակիրթ ժողովրդեան աչքին և Բայց այդ դեռ ամբողջական չէ, և այսօր պէտք է գոնէ մօտաւոր ենթադրութիւններով լեցնել թերի մասերը: Դասագրքին յարգելի հեղինակները, սակայն, իրենց անձին թոյլ կու տան այնպիսի ենթադրութիւններ՝ որոնք քիչ թէ շատ ընդունելի չեն ողջմտութեան ու նոյն իսկ դարուս մեծամեծ մարդաբաններուն:

Ըսել թէ, օրինակի համար, նախամարդիկ դեռ իրենց զգեստեղինաց կամ հանդերձի մասին չմտածած՝ զարդիւրու վրայ խորհեցան, կը նշանակէ ըսել թէ՛ հաց ուտելէն առաջ՝ շաքարահացերը փնտռեցին: Պատասպարուելու պէտքը, որ միայն գեղատով կը յագենայ, պիտի յաղթէր անշուշտ աւելորդի տենչին՝ որ գայոյն էր: — Նոյն վտանգին կը հանդիպի նաև «Մայրական Յեղ» գլուխը (էջ 49), ուր կ'ըսուի թէ «մարդկանց ցեղը կամ ազգանունը, այժմեան ձևով տղամարդի անունով չէր յիշուում, այլ միայն մօր անունով»: Փափագ կը զգամ այս գաղափարին վաւերագիրը տեսնելու: Իբր անհերքելի փաստ անկարելի կ'ըլլայ ընդունիլ թէ «հին ժամանակներում միմիայն մայրն էր ճանաչում իր զաւակներին և սրանք էլ իրենց մօրը»: Նախապատմական շրջանին՝ մարդիկ շատ բան ունէին անասուններու կերպին նմանող. բայց բան մը գմեզ չի ստիպեր վերոյիշեալ խօսքերը ըսելու:

Դեռ կարելի էր շատ բան ըսել կրօնքի սկզբնաւորութեան, լեզուի մասին, եւ թէ չվախէի որ զբախօսականս իմաստասիրական յօդուածի մը փոխուի: — Պէտք եմ միայն նկատել, որ նախապատմական

1. ՏՊ. Թիֆլիս, 1908. գինը 50 կոպ. — 1, 25 ֆր.